

Քանի որ դեռ չեր թագաւորած՝ աշատական սկզբանց հետամուտ կը ցուցինք ինքզինքը. հաղիւ թէ գահ բարձրացաւ, իւր պաշտօնէին Պիսմարք կոմին խորհուրդներէն յորդորուած ուրիշ ճամբայ բռնել սկսաւ:

Այս ատեններս Ցանիմարքայի պատերազմը վրայ հասաւ, յորում սակաւաթիւ բայց դիւցազուն ժողովուրդ մը, Եւրոպիոյ դիսող բայց անզգայ աչքին տակ, քաջութեամբ պատերազմելով փառք ջախջախեցաւ բրուսիոյ և Աւարիոյ անդիմադրելի զօրութենէն: Բայց այս պատերազմէս ետքը շատ չանցաւ այս երկու միարաննեալ տէրութեանց մէջ, այսինքն Հապսալուրկ և Հոհէնձոլէսն երկու թագաւորական ցեղից մէջ, գերմանական գլխաւորութեն հին գըրգիոները նորէն յուղուեցան: Ցարաձայնութիւնները շուտով յայտնի թշնամութեան փոխուեցան, ուսկից ծագեցաւ 1866ին մեծ պատերազմը և Աստվածայի յաղթութիւնը Աւստրիոյ վրայ:

Այս յաղթութիւս Պիսմարք յարմար առիթ գատեց գերմանական միութեան մեծ մտածութենը՝ իրր գործի ծառայեցը նելով աղգային աղատական ըսուած կողմնակցութիւնը, որոնցմէ կը բաղկանար ըստմեծի մասին նուիրակաց ժողովարանը, ուստի ժառանգական կողմնակցութեն հետ ունեցած մտերմութիւն քիչ մը հեռանալ ձեսցընելով խորհրդարանի օրինադրութեց միտում կեղծեց, և այնպիսի ճարտարութեամբ գործ տեսաւ, որ ազգային աղատականք ու Պիսմարքը, որ առաջ հակառակ ոգլով մէկմէկէ կը խորչէին, միացան փոփոխակի իրարու հետ, անանկ որ պաշտօնարանը զզինեալ գաղղիա իրը՝ ի վսաս կամ՝ ի ըստապոնալիս միացեալ գերմանիոյ ցուցընելով, յաջողեցաւ խորհրդարանին հաճութիւնը առնուլ՝ պատերազմական պատրաստութեանց առատ դրամ ծախելու համար, որով ծագեցաւ անցեալ տորուան ահեղ պատերազմը Գաղղիոյ հետ: Բայց ուրիշ կողմանէ այս ալ ստոյդ է, որ 1866ին յաղթանակնե-

րով արդէն հաշտուած էին իրարու հետ թագաւորը, պաշտօնարանը և նուիրակ ները:

Նաև 1843ին աղգային աղատականքը կային, զորոնք ֆրեգերիկոս Գուլիէլմոս դ. կը շողոմէր ու կը քաջալերէր. սակայն Նարոլէսն մեծն յաղթուելուն պէտ, մէկէն թագաւորին երեսէն ընկան ու ջախջախուելով ընկճեցան: Ուստի հիմա ալ գերմանիա շատերը կը սկսին կասկածիլ որ արդի պատերազմիս ու յաղթութեան յետին հետևանքը ներքին գերութիւնը պիտի ըլլայ, որուն առհաւատչէն է գերմանիոյ բռնտկան միութիւնը Բրուսիոյ գաւազանին տակ, և հետևանքը գերմանիոյ կայսերական թագը Բրուսիոյ թագաւորին զլուխը, զոր պսակեցին կամայ ակամայ գերմանիոյ իշխանքն:

## ԿԵՆԴԱՆԵԱՅ ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

ՈՒ ԶԱԳՈՒՑ ՎՐԱՑ ՈՒՆԵՑԱՆ ՍԿՐԸ

Թուչնոց բոյներու շինուածքը զարմանալի են թէ կազմութեամբ և թէ մասանց չափակցութեն, որոնք իրենց զանազան ձևերովը մարդուս ապշութիւնը կը զրաւեն: Անոնց շինութեանը համար՝ նախ ապահով երեցած դիրքը կ'ըլլայ կամ թանձրախիտ ցանկերը, և կամ ամայի ժայռերը: Խոկ անոնց հիանալի շնչքին կազմութեանը՝ միայն ականատես աչքը կրնայ յստակ գաղափար մը ունենալ: Արտաքին երեսը, իրը ատաղձ ծառայելով, միշտ աւելի անհարթ է, և փուշերէ կամ ճիւղերէ և կամ տղմէ կը կազմեն. խոկ ներսի կողմը իրենց ճագուցն հանգստեան համար յարդով կամ մամուռվ կամ բուսոց աղուամազով կամ ասրով և կամ փափուկ փետրով կը յօրինեն: Զկընկով թուչնոյն բոյները լաւ կերպով մինչեւ դար մը կրնան տեել, զորոնք ծովումէջ զնելով անդամաց անթափանցելի կ'ընէ ալիքներէ:

Հաղիւ ձագերնին կը ծնանին, ով կրնայ բացատրել այն սէրն՝ որով կը սնուցանեն զանոնք, և այն մտադրութիւնն՝ որով կը հրահանգեն ըստ իրենց զանազան վիճակաց : Ընտանի կապիկներն այնպէս զարնուած են իրենց ձագուցը բնակարանին՝ որ ներս մտնողին ընդ առաջ երթալով կը ցուցընեն զայն՝ իբր աշխարհիս ամենաշեղեցիկ բանը : Աքիսը վախէն որ իրենները չգողցուին, օրուան մէջ ստէպ աստիս անդին կը փոխադրէ զանոնք, այնչափ որ թուի թէ միշտ բերնին մէջ կը պըտըտցունէ : Իսկ ջրշունն այն աստիճան կը սիրէ իր ձագը, որ անգամ մը հեռու տեղ փակուած ըլլալով՝ կրծեց ատամամբք փակարանին դուռը, և լայն անցք մը բանալով՝ բարձր տեղէ ինքզինքը խոր տեղ մը նետեց՝ անոր ետեէն երթալ փնտուելու համար :

Այսպիսի սէր միայն մէկ քանի տեսակ կենդանեաց սեփական չէ, այլ հասարակաց ամենուն է, մանաւանդ աւելի վայրագներուն սէրը ալ սաստիկ է : Առիւծը երբեք այնպէս աներկիւզ չըկուիր, որչափ իր կորիւնները պաշտպանելու ատեն . ոչ նիզակ ոչ նետ և ոչ իսկ առած վէրը բանի տեղ կը դնէ . աւելի իր կեանքը կու տայ՝ քան թէ իր մատղաշ ձագուցը պաշտպանութիւնը կը թողու : Պալէնայն ամեն յանկարծադէպ վտանգաց մէջ իր ներսը կը ծածկէ զանոնք, կոկորդին մէջ առնելով՝ իրրեն 'ի քարայրի ահաւոր ատամունքներէն պաշտպանեալ . և երբ վըտանգն անցնի, ուրախութեամբ նորէն ջրոյ մէջ կը ձգէ, իրրե թէ վերածնանէր զանոնք 'ի կեանս : Վազրը՝ որ թէպէտ անգութ զազանութեան անուն հանած է, բայց այնպէս կը սիրէ իր ձագերը, որ անգամ մը 'ի Պէնկալայ ծովափունքէն երեսուն փարսախ տեղ նաւու մը ետեէն վազեց՝ որ աչքին առջե ծովեղբէն առագաստալիր նաւարկելով՝ կը փախցընէր իր ձագերը :

Կենդանեաց այս սէրը բովանդակ մեքենային զլսաւոր շարժիչ անիւն է . վասն զի ասով աւելի աներկիւզ կ'ըլ-

լան, թէ և 'ի բնուստ անանկ չեն : Սոխակը բոյնը պաշտպանելու համար իմի հետ կուռելէ ալ չըվախեր, և ինքը տըկար արարած մ'ըլլալով՝ կը յուսայ թևերովն ու կտուցովը յօշատել զիժն եթէ կարենայ, և կամ փախցընել : Այս սէրը զիրենք ճարտարութեան ալ կը վարժեցընէ . Հնդկաստանի աւաղակը գողութեան միջոց կամաւ կաթընտուուղտեր կը գործածեն . վասն զի ասոնք, թէ և զիշեր ատեն դէշ ճամբաներով հեռաւոր երկիրներ ալ տարուին, ոչ միայն զիտեն փարախ դառնալու ճամբան գտնալ, այլ և իսկոյն հոն հասնելու համար քայլերնին կ'երագեն : Նոյն սէրը խոհեմալ կ'ընէ զիրենք : Որնգեղիշիւրը որչափ ալ գրգուի թշնամիէն՝ կը համբերէ, մինչև որ իր սիրելի ձագերը ապահովցընէ . բայց յետոյ այնպիսի կատաղութեամբ յետս կը դառնայ՝ որ դէմն ելած ծառերն արմատախիլ ընելով կը տապալէ : Սէրն է դարձեալ՝ որով ամենուն հաւասար կերակրոյ բաժին կը հանեն : Ծիծառնուկն առաջ կերը նախածին ճագուն բերանը կը դնէ և մի առ մի շրջելով պէտք եղած բաժինը զարմանալի ճշդութեամբ կու տայ ամենուն : Ասիկայ մեծ օրինակ ըլլայ այն չափազանց կողմնասէր հայրերու, որոնք որդւոյմէ մին միւսէն աւելի ճոխ ուղելով թողուլ, ձգած ժառանգութեամբ շատ անգամ դառն գտտութեան առիթ կ'ըլլան անոնց : Նոյնպէս սէրն է՝ որ իրենց ուժ կու տայ մահ անգամ աչք առնուլ : Դլփինը՝ եթէ ձագուցը մին ուռկանի մէջ իյնայ, տրտմութեամբ ետևէն կ'երթայ, և որ և է հարուածով չըրածնուիր անկէ՝ ինչուան ինքն ալ չըռնուի, և անոր հետ մէկտեղ կամաղատութեան կամմահուան բաղդը չունենայ : Նոյնպէս հաւալուսն մինչև ցըմահ կը սիրէ իր ձագերը, և նոյն սիրով կ'այրի բունոյն մէջ ձգուած բոցը մարելու համար : Ինչպէս նաև արագի իր ձագուցը ցուցած սէրը, նմանօրինակ կրակի մէջ տեսնուեցաւ, որ ինչուան գնաց գետ մը ինզինքը թրջելու և յետոյ դարձաւ բոցը մարելու համար նոյն

ջրով. և չկասեցաւ նոյն դործէ, մինչև  
բունոյն հետ ինքն ալ մոխիր շգար-  
ձաւ:

### ՆՍՏԵԼՈՒ ԿԵՐՊԻՆ ՎՐԱՅ

Ինչպէս որ պէտք է անանկ նոտիլ,  
դիւրին բան կ'երևայ երիկ մարդու մը  
կամ կնիկ մարդու մը, որ աղէկ առողջ  
կազմուածք ունին. և սակայն որչափ  
մարդ կայ որ չէ կարող ինչպէս որ պէտք  
է անանկ 'ի դործ զնելու զայս: Նախա-  
տես մայրերը շատ անգամ մեծ յարա-  
տեսթեամբ մը կարող կ'ըլլան զայս  
վերջապէս իրենց աղջկանց սորվեցընե-  
լու, դիտնալով որ ոչ երբեք ախորժելի  
կրնայ անցնիլ օրիորդ մը՝ որ գէշմեծցած  
ըլլայ ու ծուռ թիկունքներ ունենայ:  
Բայց մանչ տղայոց նկատմամբ ոչ ոք  
փոյթ կ'ունենայ աղդարարութիւն ընե-  
լու. որ եթէ դիտնային իրին հարկա-  
ւորութիւնը՝ աւելի ուշադիր կ'ըլլային:

Ո՞վ չատեր ու չըսարսափիր այն հի-  
ւանդութենէն՝ որ ծիրական ախտ կը  
կոչուի: Սակայն այս հիւանդութիւնս  
յանկարծակի չըգար. կամաց կամաց  
անկատար արտաշընչութենէ կը սկսի,  
այն ստէպ ու խորին չնշառութիւննե-  
րու պակսութենէ՝ որ թոքերը գործու-  
նեայ վիճակի մէջ կը պահէն: Ճամա-  
նակաւ այս ետքիններս իրենց սովորա-  
կան ստուարութեանը երրորդ կամ  
չորրորդ մաս մը նուազ կ'ուռին. հետե-  
ւաբար կուրծքը կ'ընկճի, թեւերը գէպ 'ի  
առջև և դէպ 'ի ներս կը ծռին, և մարդ  
վերջապէս այն բարձր ուսերը կը ժա-  
ռանդէ՝ որ բժշկի մը աչքին անանկ գէշ  
վախճանի մը տպաւորութիւն կ'ընեն.  
Ռւստի կարելի եղածէն աւելի պէտք է  
շիտակ կենալու ջանալ, վասն զի այս  
դիրքս ուղղակի թշնամի է ծիւրական  
ախտին, և ամեն կերպով պէտք է ջա-  
նալ մարմինը այս բանիս կրթելու, թէ  
մարդիկ, թէ կանայք և թէ տղայք:  
Շատ շահած կ'ըլլանք՝ եթէ առանց մեր  
գործոց սովորական ընթացքը շփոթե-  
լու՝ կարենանք զայս գործադրել:

Զկայ տեղ մը որ աւելի յարմար ըլ-  
լայ շիտակ մարմառվ քայլելու՝ ինչպէս  
մեծ քաղաքի մը մէջ. վասն զի շարու-  
նակ ստիպուած ենք զլուխնիս վերցը-  
նելու, եթէ չենք ուզեր մերը կամ ու-  
րիշներունը կոտրելու վտանգի մէջ դը-  
նել:

Առանց շատ անօգուտ օրէնքներ տա-  
լու, որ դիւրաւ կը մոռցուին, մասնաւոր  
կերպով կը յանձնենք զլուխը վեր ըլո-  
նել ջանալ, վասն զի ուսերը այն ատեն  
ինքիրեննուն ուզած դիրքը կ'առնուն:  
Քալած ժամանակդ գունչդ հորիզոնա-  
կան զծէն քիչ մը վեր ըռնէ, և աչքդ  
զլսէդ բարձր եղած բաներու վրայ շրտ-  
կէ: Եթէ մէկը կ'ուզէ կերպով մը օգ-  
նութիւն գտնալ այս գործողութեանս  
մէջ, ձեռքերը կոնակին ետելը ըռնելու  
վարժեցընէ ինքիրենքը:

Ոմանք իրենց կենաց մեծ մասը նրա-  
տած կ'անցունեն: Ասոնց համար մէկ  
կանոն մը միայն պէտք է մեծ արժէք  
մ'ունենայ. — Թող շիտակ կոնակով  
աթոռներ գործածեն ինչպէս հին ա-  
տեն, կամ թէ լաւ ևս այս աթոռներուն  
կոնակը քիչ մը ետեր գացած ըլլայ. և  
աթոռին աղէկ մը ներսը նստին, ա-  
նանկ որ բոլոր ողնայարը հանգիստ  
հանգչի: Չենք դիտեր թէ ինչ պատ-  
ճառի համար չուզենայ պիտի մէկը 'ի  
սկիզբէն տղայոց անանկ զիրքով զրել  
ու կարդալ սորվեցընել, որ իրենց մար-  
մայն ստորին մասը և ուսերը միշտ  
աթոռին կոնակին դպչին: — Մարդիկ  
սովորաբար անանկ կը նստին որ պա-  
րապ միջոց մը կը թողուն աթոռին կը-  
ռակին՝ որուն վրայ ուսերը կը հանգչե-  
ցընեն՝ և մարմայն ստորին մասին մէջ,  
անանկ որ մարմինը կէս բոլորի ձեր  
կ'առնու. այս նստուածքը բնականա-  
պէս կ'ախորժին անոնք՝ որ թոքախտը  
կը կրեն, որով ծնողք այնչափ աւելի  
մեծ փոյթ պէտք է ունենան անոր զէմն  
առնելու:

Զափաւոր կերակրէ մը եսքը՝ լաւ է  
բացօթեայ տեղ միջակ քալուածքով մը  
ժուռ գալ, ձեռքերը կոնակին ետեն ո-  
գլուխը բարձր բռնած: Այսպէս կերա-